

միթէ Աստուծոյ որդիութեան տանօղ արքայական այն ճամբան չէ<sup>6</sup> (Մտթ. Ե. 9, հմմա. 45, Ղաւկ. Զ. 35, Ի. 36): Միայն թէ անոնք Աստուծոյ որդիները կ'ըլլան՝ իր փախուին ներքնապէս (Մտթ. Ե. 44, 45), ինչ որ Փրկչին պարագան չէ անշուշտ, «որուն կացութիւնը աննման է այս նկատմամբ»: Բայց, յատկանչական պարագայ, Ծիսաւ միթէ ինքինքը չմիացնէր իր եղբայրներուն, երբ անոնց հետ կ'ըսէ «Հայր մեր», խօսք՝ որ անգամ մը միայն կը տեսնուի տէրաւնական ազօթքին գլուխը, այսինքն ազօթքի մը մէջ որ շնուած է աշակերտներուն համար և ո՛չ թէ Քրիստոսի, ինչպէս կարելի է հետեցնել սա երկու նշաններէն: Առաջինը այն է թէ երբ Ծիսաւ անոնց կ'ըսէ. Շայսպէս կացէք դուք յազօթօս, կը թուի հասկցնել թէ իննըրոյ տարրկայ եղած բանը իրենց գործածութեան համար է միայն: Երկրորդը, այն է թէ զանոնք կը հրաւիրէ Աստուծմէ թողութիւն խնդրել իրենց մեղքերուն համար, ինչ որ պիտի չկարենար ընել ինքը, որ արդարն է, և իրաւունք կուտայ ինքինքին՝ թողութիւն տալու ուրիշներուն մեղքերուն (Մտթ. Թ. 2, 4ն.).:

(Շարունակելի)

Ժ. Պ.

## ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽՈՄՄ

Ըսկ թէ մարդը նպատակի դիմոդ կենդանի կակ մըն է, ըսկ և թէ մարդը կը պայտ կամ պկէք է պաշտէ: Կրօնը այն դրուինն է՝ ուրու միջոցաւ մարդ կը պաշտէ: Արդ, ի՞նչ է մարդուն համար պաշտամունքի առարկա: — աշշուշ ոչ վերացական զախարաններ, ոչ իրեր, եւ ոչ իսկ մարդուն են որ կը կասման այդ առարկան, այն զումարութիւնը այն բոլոր դրուենական արձիններն են, զորս մարդ իրենայ տակած կ'ըսէ: Արդ իրացման իջնողները, իրենց բոլոր ծպտուններով միասին, կը նկատենք արհամարկելի ոչնչութիւններ: Մարդ, կը խորհինք, գրած է և կրնա'յ երթալ դէմի ճշշմարտութիւն, և ասոր աւելի կամ նուազ կէտերու կրնաց հասնիլ: Զենք ընդունիր միթէ ամբ աչքին, միթ ձեռքերուն — միթ պատահաններուն — զմեզ հասցու

«ՆՈՎԻՆԻ ՄԱՐՄՆՈՎ»

ՅԱԻԻՏԵԱՆՆԵՐՈՒ ՎԱԽՃԱՆԸ

— ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱԻ

† † †

Գայթակութեան քար մ'եղած է Քըրիստոնէական կրօնի ուսուցման կարեւոր տարրերէն մէկն եղող մարմինի յարութեան վարդապետութիւնը շատերու համար, բւլան անոնք Քրիստոսի հօտէն ներս կամ դուրս զիրք բռնպղներ: Ամէնէն անբանաւոր յայտարարութիւնը կը թուի ան բազմաթիւ մարդերու: ամէնէն անբանաւոր՝ զոր Քրիստոսի եկեղեցին ըրած ըլլայ, և նետած՝ գարերու և մարդերու առջև՝ ճշշմարտութեան մը պիտակովս: Կը թուի ան հաւաստում մը՝ գրեթէ հայոյանք՝ մարդկային իմացականութեան դէմ կան, նոյն իսկ եկեղեցականներ՝ որ խիզգ կ'ընեն անդրագանալու և խօսելու անոր վրայ — նախապաշտարեալ և տգէտ երկնարու վախէն — ուր մնաց պաշտպանելու զայն:

Քրիստոնէական յայտնութիւնը անսասան է իր բանաւորութեամբք՝ երբ ան հասկենալ կրցողներու կողմէ սերտուի և հասկցուի իր ամբողջութեանը և իր մասերուն համակարգութեանը մէջ:

Հասկցողութեան փորձ մ'ընելու համար սակայն միր կողմէն՝ նախ պէտք է որոշնք մեր յիրքը՝ մտածութեան կալուածին մէջ՝ հանդէպ ուրիշ զիրքերու, զորս կը բռնեն մարդկէ՝ տիեզերքի եւ անոր պարզած երեսոյթներուն վերաբերմամբ:

Կը միրժենք կանխու չգիտականութիւնը և սկեպտիկութիւնը. վասնզի վստահ ենք թէ մեր և տիեզերքին, և ասոնց զոյութեան և շարժումին ուրացումը, և զանոնք ճանչնարու պէտքին ուրացումը, գերազանց և անճառ յիմարութիւնն է: Այդ ուրացման իջնողները, իրենց բոլոր ծպտուններով միասին, կը նկատենք արհամարկելի ոչնչութիւններ: Մարդ, կը խորհինք, գրած է և կրնա'յ երթալ դէմի ճշշմարտութիւն, և ասոր աւելի կամ նուազ կէտերու կրնաց հասնիլ: Զենք ընդունիր միթէ ամբ աչքին, միթ ձեռքերուն — միթ պատահաններուն — զմեզ հասցու

ցած տեղէն անդին անցնելու իրաւունք չունինք: — Հինգա՞ծ անմտութիւն մէն է այս: Կընդունինք թէ մեր իմացականութիւնը — լաւ ևս՝ մեր հոգին — տրամասութեան ճամբով իրաւունք ունի երթալ մինչև հոն ուր կրնայ: պէտք ունինք ինսասայիւղու: — և շատ զօրաւոր թուղղ պատճառներու հիման գրայ: Եւ աւելցրնենք՝ թէ այսափառ ընթունիլէ ետք՝ մարդք բրիտոննեայ միայն կրնայ լլլլլ:

\* \* \*

Նախորդ յօդուածով մը<sup>(\*)</sup> ջանացինք ըսկէ՝ թէ Բանին մարմացումը կամ՝ լոզգուին մարգարումը, տիեզերքի ստեղծագործութեան սկիզբին եւ ստեղծագործութեան «յաւետանս» շարունակումին իրական օրինակը ինչպէս նաև ապացոյցն է: թէ Համագոյքի ընթացքին բացառութեան միակ բանալին է մարդուրիյներ, որ ամէն բանին եւ ամէն բանին կեանքերուն և շարժումներուն իմաստին ճշմարիտ առարկայացումն է:

Այստեղ պէտք է յարենք՝ թէ Քրիստոսի մարդկային մարմնն զերացումն ալ՝ Տիեզերքի վախճանին, այսինքն ամէն նիւթական բանին զաներու վախճանին, իրական օրինակն է և ապացոյցը: Այսպէս՝ Քրիստոսի Մխունդէն-Յարութիւն կեանքը, որ այս աշխարհի մէջ երեւցաւ, մանրանկարը, պատմութիւնն իսկ է համագոյքի արարչութեան պատմաթեան<sup>(\*\*)</sup>): — Այս է որ կ'ուզենք յայտադրել ներկայ գրութեամբ:

Բայց նախ պէտք է ձեռնարկինք մի

քանի բացատրութիւններու: Աստուածականներու (theistes) համար՝ ստոյդ, և անաստուածներու համար մեծապէս հաւանական է՝ թէ այս զգալի տիեզերքը յաւիտեաններու սկիզբին գոյացաւ, կամ յաւիտեաններու ընթացքին կը գոյանի շարունակ, նիւթապէս իմացուած «ոյինչ» է: Այս կը նշանակէ թէ արքածներին նախանիթիք մը շնորհած բաներ չեն: Եթէ այդպէս եղած ըլլար՝ նախանիթը և շինողը յաւէտակից եղած պիտի ըլլային: Բայց այս երկուքին յաւէտակցութիւնը կը յարուցանէ այնպիսի մեծ գժուարութիւններ, որոնք անկարելի կը գարձնեն անոր լնդուններութիւնը: Եւ արդէն evolutionisme-է ծագեցոցած ժտքի նոր լոյսերուն տակ նախանիթի և շինողի խնդիր մը զնելը շատ պարզամտական է: — Անշուշտ երբ նիւթապաշտութիւնը շշնորդին տեղ պուժը կը զնէր հարցը ամեննեին փոխած չէր ըլլար: Վասն զի կը մնար տակաւին ուժին և նիւթին իրարու նկատմամբ ունեցած զիրքին և յարաբերութեան հարցը:

Ըսկնք սակայն թէ «միւրակնական իմացուած ոչինչէ»: վասնզի պէտք է զիտեկ՝ թէ նախանիթէ մը արարչութեան զաղափարը անզամ մը մէջտեղէն վերցնելէն ետք՝ պէտք չի մնար այլս պնդելու բացառակ ոչինչութենք ստեղծագործութեան վրայ: Ստեղծումը արդէն՝ ըստեղծուածին համար գոյութեան նախորդող կոռան մը կը պահնչէ: Եւ Քրիստոնէութիւնը՝ ուղարկի կամ անուզզակի՝ չուսուցաներ իրերու յառաջազայութիւնը մը բացարձակ ոչինչութիւնէ: Ընդհակառակը՝ Տիեզերքի ստեղծագործութենէն առաջ՝ Անստուծոյ Հոգին ջուրերու վրայ կը ըըրջէր<sup>(\*)</sup>: Մնաց որ բացարձակ ոչինչութենէ յառաջ եկած բանիք՝ Անստուծոյ սիրոյն հընարաւոր ալ չէր որ արժանի կարենային ըլլալ: Ուրաք բացարձակ ոչինչէ ստեղծում մը՝ հաւանաբար չի կրնար նաև քրիստոնէական եղած ըլլալ՝ իբր ուսուցում: Ասկէ զատ՝ խօսելով մարդու մասին՝ անոր մէջ ինչ որ հականն է Աստուծած իրմէ՛ փէնց զայն

(\*) Սիթն, 1935 յունվար, երես 8 և 9:

(\*\*) Շնորհակի և մեր եկեղեցւոյ շարականներուն և մեկնութեանց կեցինակներ՝ Քրիստոսի կեանքը յոյժ իմաստութեամբ այս համարի կերպութեամբ կը դիմում, միշտեռ արդի ժողովրէ շատերու համար Քրիստոս գարձած է կարգ մը անիմանակի սկզբունքներու և բարոյական իրաւունքներու ուսուցիչ մը, որ առաւելին իր ուսուցանները ինչքն ալ նաևագու գործները մէկական մեծանուն ունեցած է Ավելի յետադիմութիւն մըն է՝ «մտքերու Քրիստոնէութենէ գատարիում մը կը մասնէ՝ արդիւնք քրիստոնէական մտքէ բրիտանէամբին, որ ուրաք պարագ աւազագանդեան պատմամբ քրիստոնէութեան էնտ նաև ընդհանուր առմամբ քրիստոնէութեան էական առքիքը աւարտի ալ:

(\*) Մննդոց գրքին առաջին գլուխուն մի քանի համարները ճշմարտութեններով բեղուն պատկերներ են: Բայց ընդլայնելու տեղ չունինք այստեղ:

— շունչը: Եւ պէտք չէ մոռնալ՝ որ մարդ  
դուն չնշանոր ըլլալուն իրողութիւնը, որին  
խօսքով «Աստուծոյ իր շունչը փշելը» մարդ  
դուն մէջ՝ episode մքն է, յառաջ եկամ  
բոլոր իրերու պատմութեան ընթացքին  
Ուստի՝ հարկ է ըսի թէ հոգեղինապէս իւ  
մացաւած արինց»է մը ծնու և կը ծնի ամէն  
բան. բայց այդ պինչը Հոգին է. Աստու-  
ծոյ Հոգին, որ անշուշտ զգալի եղբերու  
պարունակին մէջ «ոչինչ» է, վասնզի այն  
տեղ շօշափելին և զգալին է միայն «ինչը»

Տիկերքին Հոգիէն յառաջազոյութիւնը, և յիտոյ ետ Հոգիին վիրագարձել մասածութիւն երկար շղթայում մով մը միայ կարհիլ է յստակ ցուցնել: Այստեղ կը բաւարար կանանք լսել թէ Քրիստոնէութեան համար — որ է ըսել բանականութեան համար — ամէն ինչ Հոգիէն հուզայ և Հոգիին կ'երթայ շարունակական ընթացքում մը: Նիւթակոն տիեզերքը նիւթականապէս ոչնինչէ յառաջ եկաւ և պիտի զառնայ նիւթապէս ոչնինչ<sup>(\*)</sup>: Հոգին նիւթին ճամբով հոգիի կը վիրածուի. ամէնէն առաջ հափ, ամէնէն վերջ հոգի. այս ըմբռունումին մէջէն միայն կարող կ'ըլլանք տեսն. նել նիւթին և հոգիին յարաքերութիւնը:

Այսպէս ուրեմն, պիտի գայ օր մը  
յաւիտեան մը, երբ ալ նիւթ պիծի շըլլաց  
Գիտականներ կ'ըսեն, թէ տիեզերքի մէ  
գոյութիւն ունեցող ուժի քանակը մնայու-  
և անփոփոխ չէ, թէ հետզհետք կը նուազո-  
անիկա. և որովհետեւ նիւթը ուժով միայ-  
կը կ'ենայ, ուժին սպառումն նիւթն ա-  
զատապարտուած է ամբողջական փնաց-  
ման: Գիտական այս հաւաստումը վարկաս  
մը չէ. ձգողականութեան չափ գտահելլ  
իրողութեան մը ներկայացնեմ է:

Բայց այս հաւաստումը նիւթապաշտութեան, տիեզերքի մեքինական լըրբռնումին, որոշագրականութեան ի հիման սահմանումը և կործանումն է, յօդս ցնցից է նաև ասոնց արրանենեղող սուրբ ուսուց

ցումերուն, սրոնք ոչ միայն չեն կրնար նիթին գոյութիւնը բանաւորապէս բացուածիլ և ներկայացնել, այլ նաև չեն ալ կրնար անոր սկիզբն ու վախճանը, դոյլութեան պատճառն ու նպատակը ունէ աստիճանով հասկրնալ:

Այս նկատողութիւնները ըրինք՝ որպէսզի Նիւթական մարմի վերաբերմամբ,  
այսինքն քիմիական օրէնքներու համաձայն տարրալուծելի մարմինի և կամ անոր մասերուն վերաբերմամբ, մեր տեսահետքը յատակ և որոշ ըլլայ:

Արդէն զերջին ժամանակներուն ճշշմարտութեան մէջ զիտական նոր միբրնում ներուն հատեսնքով նիւթապաշտութեան կատարեալ սնանկացումը ամէն մարդու ծանօթ է : Բայց երբ նիւթապաշտութիւնը իյնայ կանգուն կը մնայ Քրիստոնէութիւնը միայն երբ գետին տէրը : Եւ արդարեան Քրիստոնէութիւնը, այսինքն նոր ամէն էն չական զարգացմանը թիւնը եղող մարդ գեղութեան խորհութցն է միայն որ կը բացատրէ մարմինի զոյսութեան պատճառն ու զախճանը, անոր ինչութիւնը և կատարած զերր :

Սրգ, քրիստոնէութիւնը կ'ըսէ՛ թէ  
Քրիստոսի գերեզմանը, որ ռոբաթ օրը  
խաչուած ու մեռուծ մարմին մ'ամփոփած  
էր իր մէջ, երկուշարթի առաօտուն դա-  
տարկ գտնեցինք (<sup>4</sup>):

Պէտք չէ վախնալ հարցնել թէ ի՞նչ  
եղաւ այս մարմինը: Եկեղեցին, Ս. Գրքի  
միջոցաւ, մեզի կ'ըսէ թէ յարութիւն  
առաւ անիկա, և ատեն մը այս երկրի վը-  
րայ մնաէք ետք երկինք եղաւ: Բայց այս  
«յարութիւն առնելլա» և «մարմին»ը, սեր-  
պինք ենիւլլա» այնպիսի եղբեր են, որոնք  
իրենց մակերեսային իմաստով զրիթէ ո-  
չինչ կ'ըսնեն մեզի: Հատերու նոյնիսկ սխալ  
առնելլա ենունք:

Զենք կը սար, և պէտք չէ մտածենք,  
թէ Քրիստոսի մարդկային մարմինը, իր  
մօնրով, սակարներով, մոլորով, եղաւնգ-  
հերով երկինք եմաւ: Այս բանիքը իր ծոցն  
առնող երկինք մը անծանօթ է մեղի: Ո՞րքան

(\*) Այս «դատարկ» ուժինենը «բայցարդող» վարկածներն իրենք այնչափ դատարկ են, և ողջ-մտութեան հակառակ, որ նախապաշտեալ մտքի վիճումներ բայց անդին չեն անցնիր:

(\*) Այս սկիզբին կամ վախճանին յանկար-  
ծական կամ աստիճանական ըլլառուն կամ չըլ-  
լառուն խնիքը ժամանակին չունի ինքնին:  
Վատունի ժամանակին քանի որ առելի գործերուն  
հետ համեմատական չէ, այսինքն որպես կործերը  
և ժամանակի չափերը մարդուն արելու գործերը  
ուսուներ չունին, ուսուղական իմաստուն:

ալ նրբացած ըմբռնենք Քրիստոսի մարմինը, որքան ալ պայմանացնենք զայն զգալի լոյսով մը, գեղջկացնենք զայն սերովքէական կերպարանքի մը թիթեռութեամբն ու թափանցկութիւմբը, ո՞րքան եթերայնացնենք զայն, սակաւին չունինք «երկինք» մը՝ ուր կարենայ թափանցել անկիա:

Քրիստոս ինքը բնաւ չէ ցուցուցած մեզի այդպէս ևնդամ երկինք մը, Բայցի անկէ՝ որ սերկինք» ելած մարմին մը հոն տես մը պիտի չկրնեար գտնել հանգելու, Քրիստոսի մերման մարմինին եթերայնացմած մարմինի մը վերածումը յարութեան հրաշքին մէջ պիտի նեթաղքը ուր բի՛չ հրաշք մը, որ ոչ ինքն իրեն բանի մը պիտի ծառայէք, ո՞չ ալ յարութեան մէծ հրաշքին հասկցութեան պիտի օգնէք: Ընդհակառակը, յարութեան մեծ հրաշքին — որ համատիեզերական օրէնքի մը կտարում էր և է, քան թէ տարօրինակ երևոյթ մ'ինքնին — իմաստն ու արժէքը անթափանց ամպով մը պիտի պատէք:

Այսպէս կամ այնպէս՝ Քրիստոսի բընախօսական մարմին փառաւորում՝ երկնոյին բնակարանով մը, և լուսապայման կերպարանքով մը նոյնիսկ, զարկպարագի պատիւ մըն է ընծայուած այն բանին՝ որուն դատապարութեան գճիուը քէց անգամներ չէ որ արտասանեցին ինքը Քրիստոս և իր առաքեալները<sup>(\*)</sup>:

Նիւթական մարմինը չի կրնար ըլլաւ, և չէ եղած մասնաւանդ Քրիստոսի համար, որ արժանանայ այն փիճակին, որ հոգիներու և Հոգիին միայն վերապահուածէ<sup>(\*\*)</sup>: Մեր ուրտաքին մարդը ապականութեան բաժինն է յաւէտ, այս շըսն մեզի Աւետարանը, եւ Հեանիի փորձառութիւնը: Քրիստոսի «ունայնացմամբ» զգեցած կարեկիր մարմինը, Անոր ամենք եղած» մասը՝ ապականութեան և մահուան

(\*) «Մարմին ինչ ոչ օգնէ . . . , մի՛ զարդութիւք յայնցանէ՝ որք սպանանեն զարմին» (Քրիստոս), «ամենայն մարմին իրեւ զիտ է» (Ո. Գետրան և Խայրի), «Մարմին և արին զարդարութիւնը: Քրիստոսի ունայնացմամբ» զգեցած կարեկիր մարմինը, Անոր ամենք մասը՝ ապականութեան և մահուան

(\*\*) «Հմմտ, Ղօռ, ի 35: Հանդերձելին մէջ մեղէն մարմին յատուկ կամ զգալի վախելներ չկան, վերջապէս Քրիստոս վերապահան և ուրիշ վայրենի ցեղերու մարմիններու յարութեան մասին ունեցած ըլքունումները չէ որ ուսույն:

ենթակայ էր եւ եղաւ, Քրիստոսի մարմինին մէջ մեռաւ մեղքը, այդ մեղքով պիտի էր մեռնէր նաեւ արտաքին մորդու մարմինը, նիւթական մարմինը: Ինչ պէս որ պիտի քակուի մեր «երկրաւոր տաճարը» (\*), այնպէս ալ քակու եցաւ նաեւ Քրիստոսի մարմինին երկրաւոր տաճարը: Անոր սերեք օրս հոգք վերաշնուած Տաճարը մասնէն չէր այլնու:

Բայց ի՞նչ եղաւ, կը հարցնենք տակաւին, Քրիստոսի մարմինը, այն որ տարածուեցաւ խացին վրայ, և տեսնուեցաւ ամենքէն, այն որուն կողը կրցաւ ծակել նիւթակը, ցայտեցնելով անկէ արիւն և ջուր, այն որ ծանրացաւ զայն կրող բաղուկներու վրայ, այն որ վարչամակին մէջ սեղմաւեցաւ:

— Եղաւ այն՝ ինչ որ պիտի ըլլայ ամէն նիւթ յաւիտեաններու վախմանին, պարզապէս ոյնչացաւ ան: Այնպէս՝ ինչպէս կ'ոչչանայ կիզեկին նիւթը՝ սաստիկ կրակին մէջ: Քրիստոս իր արծակած մահուան վիրուց գործադրեց իր մսելին մարմինը վրայ նախ, ցալցնելու համար ըլլալիքը ամէն նիւթեցէն և մսեղէն մարմիններու: Հագաւ ու գործածեց թանձր այդ մարմինը Քրիստոս, որքան ատեն որ պէտք էր ան՝ փրկութեան գործը ի գլուխ հանելու համար, և յետոյ վերցուց զայն մէջտեղէն երբ ա՛լ անպէտ գարձաւ անկիա: Իրապէս դատարկեց գերեզմանը մարմինէ, զիակէ, ինչպէս պիտի դատարկուի տիեզերքը ամէն նիւթէ երբ յաւիտեանները իրենց լրման հասնին, երբ սրբութիւնը կրակով այլելով լուծուիլի» (\*\*): Նշել պէտք է՝ որ ոչ տեսաւ տառքալիններէն կամ միւսներէն՝ Քրիստոսի գերեզման զրուած մարմինին փառաւորումը: Ինչ որ տեսան՝ պարզապէս սա էր թէ մարմինը չկար:

Քրիստոսի մասնէն մարմինին այս կերպով մակայն ըլքորովին տարրեր է մե՛ք մարմին մահէն: Մեր մարմինը, իրեւ գործիքը իր ճակատազգին տակաւին հեռու գտնուող հոգիի մէ՛ և իրեւ մասը իր գործը տակաւին չըլքացած նիւթական զգալի տիեզերքին՝ կը զանայ հոն ուրիշ առնուեցաւ — հոգին: Մեր ծնունդը մահէ չեն չափեր յաւիտեան-

(\*) Բ ԿՆ. 6 1:

(\*\*) Բ ՊԱՐ. 9 10:

Ները ծայրէ ի ծայր։ Մինչդեռ Քրիստոսի ծնունդը և մահը երկու ծայրերն են յախտեաններու սկիզբին և վախճանին։ Քրիստոս տուա իր մարմինը՝ Սուրբ Հոգիէն, նիւթականապէս ոչշնչնէն։ Հոգին՝ նիւթական ինչ մը ստեղծեց կոնջ մը մօնքէն շրջապատին դործիականութեամբ, և գերեզմանի շրջապատին դործիականութեամբ, մեռելութեան ճամբով, յանձնենց այդ մարմինը ոչնչութեան, ոչշնչչին։ Երբ փրկութեան դործը կատարուեցաւ՝ ալ չկար մարմինը մսեղէն։ Վերջացած էր անոր գերը։

Սակայն տակաւին Քրիստոս «մարմնով» երկինք ելաւ. և ինչ որ աւելին է՝ սնօվին մարմնով։ Հակառակ թիւն չէ այս. ոչ ալ դոյզն ինչ շփոթութիւն կայ խընդրոյն մէջ, «Նովին մարմնով» երկինք ելաւ հաւասառումը գերազանցապէս ճշմարիտ և իրական է։ Երեւութական պիտի ըլլար մարմնոյ յարութիւնը և յերկինս զերացումը արգարեն, եթէ մսեղէն մարմնոյ մասին եղած ըլլար խօսքը։ Վասնդի երեւելի բաներն է որ չենք գիտեր իրապէս, այլ աներեւոյթները միայն գիտենք<sup>(\*)</sup>։

Բայց պէտք է մանենք հարցին մէջ. պէտք է տեսնենք թէ ի՞նչ է ամարմինը, ի՞նչ է ան նկատմամբ միսին, և ի՞նչ պէտ ստեղծուեցաւ ան։

Մարմինը ստեղծուեցաւ համազոյական ընթացքի միջցին պէտքի մը հետեանքով. մարմինի յառաջազայութիւնը այդ ընթացքին մէջ episode մը, զրաւագ մըն է։ Անզուշտ լայնագոյն շրջանակին մէջ՝ նոյնը պէտք է լցնեն նիւթին համար, քանի որ նիւթը ժամանակի և միջոցի մէջ միայն տարածուած երեսոյթ-իրողաւթիւն մըն է. այսինքն, անհրաժեշտորար սկիզբ և վախճան ունի ան։ Մարմին յառաջ եկաւ երբ հոգեղէն պարզ միութիւնը իր նիւթական շրջապատին եւ անոր մէջ եղող կացութիւններու եւ առարկաններու հակազդելու համար յառաջ բերաւ եւ բարգաւաճեց նիւթական դործարանաւորութեան անդրուվար մը։ Այս անդրուվարին դործիականութեամբ նախնական հոգին հակազդեց (react) հետզհետէ գորուէն եկագ ներգործութիւններու և ներխուժումներու, այսինքն արտայայ-

տեց ինքզինքը՝ հանդէպ իր շրջապատին ինքզինքը պատշաճեցնելու համար անոր։ Ալեն նոր կացութիւն, ամէն նոր առարկայ, որ հոգիին ճամբուն վրայ եկաւ՝ նոր պատշաճեցումներ պարտադրեց անոր, նոր յօրինուածային բարդութիւններ ստեղծեց անոր մէջ։ Եւ որովհան նիւթական ըլլացապատին մը զիմաց էր որ հոգին շինեց իրեն համար հետզհետէ բարդացող գործիք մը, յօրինուածութիւն մը, ուրեմն նիւթական շրջապատին համապատասխանելու հոմար՝ նիւթական յատկանից պիտի ունենար այդ յօրինուածութիւնը հարկաւուարար։ Այսպէս՝ մարմինը հոգիին համար, հոգիին իր շրջապատին հետ յարարելու պէտքին պատճառաւ, զայն կատարելազործելու նպատակաւ է որ գոյութիւն կ'անսէ, կը գործարանաւորուի, կ'իրականանայ։ Ուրեմն մարմինը միջոցն է որով հոգին ինքզինքը կ'իրականացնէ, կը բարգաւաճէ։

Բայց այս իրականացումը կեանքն իսկ է. որով ամէն կեանք հոգեռոր նպատակի մը կը ձկտի. ստեղծազործութիւնը, սկզբնականն ու շարունակականը, հոգեռոր նըպատակ միայն կրնայ ունինալ։ Մարմինը, հետեարար, անձին արտայայտութեան կերպերուն ամբողջութեան մէկ կալուածն է։ Կ'ըսենք միայն «մէկ կալուածն է», վասն զի հոգին հետզհետէ ստեղծեց արտայայտութեան ուրիշ կերպեր ալ, մտածումի և զգացումի կերպեր<sup>(\*)</sup>, որոնք հետզհետէ նիւթեղէն արտայայտութիւնը գերազանցող ձեւեր եղան<sup>(\*\*)</sup>։ Ուրքան այս վերջին ձեւերը զարգանան և բարգաւաճին այնքան մսեղէն մարմնի զերը երկրորդական և հետպզհետէ անկարեռոր կը գառնայ։

Արդ՝ հոգին երբ ինքնարտայայտութեան անհիթական կերպերու, կամ հոգիկան կերպերու կալուածին մէջ կը թեւակոխ — այսինքն մտածումի և զգա-

(\*) Այս անհիթական արտայայտութեան կերպերը, որոնք տեղի կ'ունենան մարդուն հոգին մէջ, ժամանակագրականորքն նիւթական կերպերէն ետքն են անշաւլու, բայց կարեռութեամբ և արժէքով անոնցմէկ առաջ և զեր են։

(\*\*) Ծին բերցուները ներկազմիտ կ'ըւլան՝ որ նոր հոգերանութեան այս կարգը բայց հասաւուն սկզբունքներուն վրայէն արտ կ'անցնիք։ Մեր յորուածը աւելին չի տանիք։

ցումի գործերուն կը ձեռնարկէ — արդէն իսկ կը սկսի զառնալ ոչ-նիւթական գործարանաւորութիւն մը, իր յօրինուածութեամբ կազմելով միութիւն մը, զասնդիանոր տմէն մասերը — ալամազրութիւնները և վիճակները — իրարու յարակցութեամբ ամրողութիւն մը կը յօրինեն։ Այս ամրողութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ անձնականութիւնը։ այս ամրողութեան մրցուցիչ կերպունը ուրիշ բան չէ եթէ ոչ անձնը, ինքննէ։

Պէտք է դիմել թէ՝ անձը աւելի կատարեալ ընթառ համար անձնականութեան բարգաւաճումը, ուրիշ բառով՝ հոգիին ինքնութեան կիրառումը, ի սկզբան հնարաւոր էր և է տակաւին մարմինով, մասեցն մարմինով միայն, այս պատճառու որ շըրջապատը նիւթեղին էր և է տակաւին։ ԱՌՀՀ անձնականութիւնը՝ անձին աստիճանական վերելքին ընթացքին, ինքինքը ոչ-նիւթական կերպերով բարգաւաճել յաջողի՝ այնքան նիւթին, նիւթական մարմինին գերը պիտի նուազի, հետզհետէ բոլորովին վերջանալու համար(\*): Եթր նիւթին գերը վերջանայ, ինքն ալ իրեւ անպէս բան՝ պիտի ոչնչանայ ի հարկէ, և այն ատեն անձնականութիւն ըսուածը(\*\*) պիտի զառնայ ամրողովին անհիւթական յօրինուածութիւն մը։

Հիմա, այս անձին յօրինուածութիւնը՝ մեր յաւիտեանին մէջ, նիւթին անքրուգարէն մեր ազատած շըլլալուն համար տակաւին, զզալի իրականութեամբ մըն է որ կը ներկայանայ, և կը կոչուի «մարմին»։

Մարմինը ուրեմն, ուրիշ բան չէ եթէ ոչ անձնականութիւն, որ ո՞չչափ ապրող էակներու շըրքին վրայէն դէպի եւ նիւթանք՝ կը ներկայանայ այնչափ աւելի նիւթական իրականութեամբ մը, և ո՞քքան դէպի յառաջ երթանք՝ կը ներկայանայ այնքան աւելի անհիւթական իրականութեամբ մը (\*\*\*): Բայց անհիւթական իրա-

կանութեան իւ իրազութիւններու մենք կը սկսնք «հոգեոր»։ Ուր որ շըշապատը հոգեոր է հոն նիւթը այլես կարեոր շըլլալուն՝ անձնականութիւնը, այսինքն «մարմին»ը, հոգեոր կը զառնայ (\*):

Բայց հասանք արդէն Առաքեալն հոյակապ յարակարծիքին (paradox)(\*\*): Պէտք է ըստնք ըստ այնմ թէ մեր մարմաւոր մարմինին վրայէն, անոր որդիականութեամբ, մնաք կ'երթանք գէպի հոգեոր մարմին (\*\*\*): Հոգեոր մարմինը գախան է անձին՝ ամենէն առաջ, զախաննն է բոլոր ապրող էակներու հետըգնետէ և ի վերջոյ:

Սակայն Յարուցեալ Քրիստոս, Անոր վիճակը ահաւասիկ, մարդուն վախճանն է։ Քրիստոս իր յարութեամբ՝ պատմութեան ապագայի ծայրը բիրաւ և ցուցուց պատմութեան մէկ միջակայ ժամանակակիտին վրայ։ Ուրիշ խօսքով՝ ան յարութիւն առաւ «հոգեոր մարմին»ով, այսինքն եղաւ ան ինչ որ պիտի ըլլայ ամէն մարդ ի վերջոյ։ Եւ այս հոգեոր մարմինը մարմինն է՝ բառին բռն, իրական և տեսական իմաստով։ Գասն զի նիւթական մարմինը ինքնին՝ ժամանակ մը գործածուելէն ետք ֆճանալիք զորդիք մըն է, ինչ պէս է՝ արդարի մարդուն կեանքին մէջ, ինչպէս եղաւ գերազանցական Քրիստոսի համար։ Վասնզի մինչ զիլին ճանչցանք այս երկիր վրայ մասեցն մարմաւով՝ յարութենէն ետք հոյն կերպով չէ որ ունի Ան իր մարմինը (\*\*\*\*): Ինչպէս որ սերմին մէջ կայ կենսական սկիզբը — որ կը համապատասխանէ մարդուն նախնական հոգիին — եւ այդ կենսական սկիզբը պատաժ է հունտով մը, և այս հունտով պարզապէ մեռնելով, բոլորովին ֆճանալով, կեանքի սկիզբին նոր մէկ ծաղկումին արտայայտութեան սահմանուին մը կ'ըլլայ։ այնպէս ալ մարդկային հոգին նիւթական մարմին վրայէն կ'ելլէ, հոգեոր մարմին մը հասնելու համար։ Բայց

(\*) Կատառածաշառնչի մէջ յաճախ աւանդակն մարմին կը հշանակէ և ամէն անձ։

(\*\*) Ակրն. մի 42-45։

(\*\*\*) Վասնզի գշնչաւորը մարմինին նպատակը հոգեոր մարմինն է, որ վախճանական պատճառ է առաջինին (Ակրն. մի 46)։

(\*\*\*\*) Բ կրն. ե 16։

(\*\*) Personalité։

(\*\*\*) Զիօն մը մարմինը, ըստ ալսէ, շատ աւելի մարմնաւոր է, քան մարդու մը, մարդու մը մարմինը իր կարգուն շատ աւելի մարմնաւոր է՝ քան հրեշտակի մը։

այս processի ընթացքին մարմինը հետզհետէ և ի վերջոյ կը մեռնի:

Մեռաւ Քրիստոս խաչին վրայ՝ երրյանձնեց կամ աւանդեց իր հոգին Աստուծուծոյ: Մեռնելու այդ վայրկեանը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ մասղէն մարմինի գաղրիլը Քըրիստոսինը ըլլալէ: Աւստի մնաց մասղէն մարմինը այդ վայրկեանէն պարզ նիւթ, և յետոյ, յարութեան վայրկեանին ոչնչացաւ ան: Քրիստոսի մարմինին համար, խաչին այսնձնումէն մինչև յարութիւն երկարող երեք օրերը կը բովանդակեն իւրաքանչիւր անձի մահուան վայրկեանէն մինչև յախտեաններու վախճանը երկարող ժամանակամիջոցը: Նիւթական տիեզերքը՝ «գերեզմանն» է, ուր մարդուն մարմինը, արդարեամէն նիւթական համակոյցի ոչնչացումը:

Միւ կողմէ՝ Քրիստոսի հոգինն, որ բաժնուեցաւ նիւթէն խաչին վրայ աւանդումի վայրկեանին՝ զգեցաւ իր կատարեալ «հոգեոր մարմինը» յարութեան վայրկեանին: Քրիստոսի հոգինն, ուրեմն, խաչին վրայ մարմինէն բաժնուելին մինչև յարութիւն երեք օրերու կեանքը կը բովանդակէ մեր հոգինն կեանքը մեր մահէն մինչև մեր յարութիւնը: Անշուշտ մեր հոգին կը զարգացնէ, կը կատարելագործէ իր աննիւթական մարմինը այս ժամանակամիջոցի ընթացքին: — Քրիստոս ալ մահուան վայրկեանին երբ թողուց վերջապէս նիւթական աշխարհը և մտաւ երկինքը կամ սգժոխքը, այսինքն աննիւթական աշխարհին մէջ, և յարութեամբ հասաւ իր փառքին վերջակէտին, կատարած եղաւ այդ ժամանակամիջոցի ընթացքը: Վասնզի Քրիստոսի երեք օրուան մնալը յերկինսոն կամ «ի դժոխս» (երկու եղբերը յիրականին տարբերութիւն չունին իրաբմէ) մարդուն հոգեոր մարմինը — ունայնացում՝ որ նիւթին հետ միացման անհրաժեշտ հետևանքն էր — անցաւ processի մը մէջէն և եղաւ օֆառաւորեալ հոգեոր մարմինը: Ուրեմն՝ մարմինը կը մեռնի՝ իր պատկանութեամբ և յարութիւն կ'առնէ նոր

մարմինը առանց ապակոնութեան<sup>(\*)</sup>: Կը մեռնի տնարգութեամբ, կը յառնէ փառքով. կը մեռնի տկարութեամբ և կը կենդանանայ զօրութեամբ. կը մեռնի չնչաւոր մարմինը, կը վերածնի հոգեոր մարմինը: Մինչ առաջին մարդը անասուններուն մօտ էր<sup>(\*\*)</sup>, ըլլալով աի շունչ կինդանին, վերջին մարդը Աստուծոյ մօտ է, ըլլալով «ի հոգի կինդանարար»<sup>(\*\*\*)</sup>:

Այսպէս՝ եղափոխութեան ընթացքն է անշունչն զէպի չնչաւոր, չնչաւորն զէպի հոգեոր<sup>(\*\*\*\*)</sup>, և հոգեորն զէպի Աստուծո, մարմինի ճամրով, որ նախ և այժմ մարմնաւոր է, իսկ հետզհետէ և ապա հոգեոր: Երկրի հողէն եղող մարդը երկինքի հոգին պիտի ըլլայ, պիտի ըլլայ երկինքի Տիրոջ պէս, և ասիկա այնպէս՝ ինչպէս և ինչ ճամրով որ եղաւ Քրիստոս: Վասնզի եթէ այն է evolutionի ընթացքը ինչպէս որ կը տեսնենք զայն պատմութեան ընթացքին, պէտք է որ սա՛ մեր պականութիւնը անապականութիւն զգենու<sup>(\*\*\*\*\*)</sup>: Կ'երթանք զէպի անապական մարմին: ա'յդ է համակոյքի քոլած ճամրան, զոր բացոյացտեց մեզի համար Քրիստոս իր ճամրայով, որ Անոր աւետարանուած կեանքն իսկ է:

Այս պատճառաւ է որ քրիստոնէական կրօնը կարեորութիւն չի տար մարմինին, նիւթական մարմինին: Մարդուն մէջ մարմինը չէ որ կը տեսնէ եւ կը ճանչնայ այն<sup>(\*\*\*\*\*)</sup> այլ հոգեոր մարմինը միայն:

Վերև պարզուած ասսութիւնը Քրիստոսի երկրաւոր մարմինի խորհուրդին և վոխճանին մասին՝ կրնայ յարուցանել միակ բանաւոր հարց մը, որ է սա: կարելի՞ է միթէ կանիկէլ և խսցնելի յաւիաններու գործը ներկայ պատմական պահի մը մէջ, ետքի կատարելութեան

(\*) Ա.Կրն. ժե 42-45:

(\*\*) Այս հաւասառումը Առաքեալին՝ (Ա.Կրն. ժե 45 և 47) չի հականու նախամարդուն սկզբնական անմեղութեան, եւ անոր վրայ գրաշմաւած աստուծաբին պատկերի և նմանութեան ճըշմարտութեան:

(\*\*\*) Յարութենէն ետք Քրիստոսի կերպած կերպակուր այն հակատագիրն ունեցաւ ինչն որ իր մարմինը:

(\*\*\*\*) Ա.Կրն. ժե 47:

(\*\*\*\*\*) Ա.Կրն. ժե 53:

(\*\*\*\*\*\*) Բ.Կրն. ժ. 16:

վիճակ մը բերել և զիտեղիլ այժմեան անկատար վիճակներու շրջանակին մէջ, յառաջ բերելով աններդաշնակ երեսոյթ մը: Նկատողական յանձնելէ ետք վերև ակնարկուած այս իրողութիւնը թէ գործ մը մեծութիւնը ժամանակի երկարութեան հետ չետ չի համեմատուիր, բաւական կը նկատենք հոս զիտել տալ թէ մորգուն փախանինք Քրիստոսի մէջ իրազորուած կամ ներկայականացած ըլլալու իրողութիւնը ոչինչ կը զնէ մեր առջև անրանաւոր: Պատմութեան ընթացքին կատարուող ամէն զործ՝ կանխումը, Ներկայականացումը, իրայնացումն է վախճանի մը: Ապագայի մը: Ապագայի մը: Վախճանի մը վիճակ մը, ներկայի վիճակը մը զատող ժամանակի քանակը կախեալ է պարզապէս զործող անձնն մեծութենէն և զօրութենէն: Այսպէս՝ զօրաւոր և մեծ անձ մը շատ աւելի կարճ ժամանակի մը մէջ կ'իրագործէ, կը ներկայականացնէ<sup>(\*)</sup> նպատակ մը: Եւ երբ աշխարհի մէջ կան մեծ մարդեր եւ փոքր մարդեր՝ ոչինչ կայ անրանաւոր խորհելու մէջ թէ Մեծագոյն Մարդը, սարարանիերու անզրանիկօք, ԱՄարդու «ընդ տեսակաւ յաւիտենից» երեցած ըլլայ պատմութիան սեմին վրայ: Մեծ մարդերն են փոքր մարդերու յարացոյցները. Մեծագոյն Մարդն է բոլոր մարդերու յարացոյցը: Բայց ինչպէս փոքրը և մեծը պատմական իրողութիւններ են, այնպէս ալ պէտք է եղած ըլլայ Մեծագոյնը:

Այսպէս խորհիլ կրնանք անշուշտ՝ եւթէ միայն ընդունինք այս Մեծագոյն Մարդուն աստուածութիւնը: Որով կ'ամ Քըրիստոսի յարութիւնը Անոր աստուածութեան ապացոյցն է, կամ Քըրիստոսի աստուածութիւնը Անոր յարութեան ապացոյցն է: Այս երկուքին որևէ մէկուն իրականութիւնը կը պահանջէ միւսին իրականութիւնը: Եթէ այս երկուքին որիւէ մէկուն հնարաւորութիւնը բանաւորապէս հերքիլու պատճառ մը կարենար զոյսութիւն ունենալ — և զոյսութիւն լունի այսպիսի պատճառ մը — անշուշտ միւսը կարելի էր ուրանալ: Բայց այսպահը հաւատայ և մտքի յստակատեսութեան խնդիր է:

Կը մնայ սակայն նկատի առնել՝ «հո-

գեոր այս «Ժարմին»ին աերկինքու ելքը, և հոն անոր ունեցած ստեղուը: Խնչպէս նաև աշնչաւոր մորթին և անզպեոր ժարմին երկու վիճակներուն առնչութիւնը:

Երկինքը հոգեկան գաւառ մը կամ վիճակ մըն է: Անէ ապրող էակ որքան նիւթէ ազատ և նողեկանութեամբ աւելինայ, այսինքն որքան գիտակցութեան<sup>(\*)</sup> սանդուխն գիրելակէ այնքան կը մօտենայ երկինքին: Երբ էակ մը ահօգեոր մարթին վիճակին հասում է, արդէն իրկինքին մէջն է ան: Այսպէս՝ երկինքը բնակավայրոն է հոգեոր անձերու<sup>(\*\*)</sup>:

Բայց այս անձերը իրեւ առանձին հոգեոր յօրինուածութիւններ՝ կը կազմեն անջատ միութիւններ միայն: Եթէ խորհինք թէ այս անջատ միութիւնները զորք են ունէ յարակցութենէ<sup>(\*\*\*)</sup>, այսինքն իրենց իրենց նպատակներ են, մեծ գուռարութիւններ կը ցուուին մեր առջեւ: Նախ՝ անջատ և անհամակարգ անթիւ էակներու զոյսութիւնը համատեղերական կարգին քառուի վերածութիւնն է: Յետոյ՝ այս հոգեոր անձերու յոռաջագայութիւնը տիեզերքի արտրչութեան պատմութեան ընթացքին՝ անբացատրերի կը դառնայ, քանի որ ամէն իրողութիւն նպատակի մը կը ձկտի, և սակայն նպատակներու անհուն բազմաւորութեան մը կարելի չէ ընդունի՝ հականելով Տիեզերքի կեանքին մէջ յիսուսն ներդաշնակութեան, որ փորձառութիւնէ տըւելու է: Կը մնայ ուրիմն խորհիլ աւելի համապարփակ յօրինուածութեան մը մասին, և ընդունիլ թէ այս հոգեզին գիտակից<sup>(\*\*\*\*)</sup> անձերը, ամբողջը մէկ կը կազմեն յօրինուածութիւնը համապարփակ և Մետի, Գիտակից, Կենդանի Անձի մը, որուն մարթի անդամներն են իրենք, և որ իրենց զլուին

(\*) Այս բառը կ'առնենք իր հոգերանական իմաստով՝ անոր մէջ բովանդակելով էակներու կարգին մէջ անոր ներկայացած բոլոր աստիճանաւորութեանները:

(\*\*) Զենք կիսար խուսափիլ ժամանակի եւ միջոցի պատկերներէն, նոյնիսկ աննիւթական իրողութեաններ բացատրելու համար: Ենք մրտքին շնուռածքը անհրաժեշտարար կը պարտագէի մեջի վրայ եղբերը:

(\*\*\*) Coherence:

(\*\*\*\*) Այս բառը կ'առելիցնեմ հոս վասնզի նիւթէն զէպի հոգի անցքը անդիտակցութեան դէպի գիտակութիւն անցքն է:

է, յարաբերութեամբ մը՝ որ նման է մարդուն մարմինի բջիջներուն և անոր անձին յարաբերութեան։ Մարզուն մարմին մէջ բջիջներն իրենց ուրոյն կեանքերն ունին, արժէքի և կարեռութեան աստիճանաւորութեամբ — անշուշտ յոյժ տարրական և նախնական վիճակի մէջ։ որպէս թէ իրենց «անձաներն ունին անոնք» Բայց բոլոր բըջիջներէն անկախարար կայ մարզուն անձը որ կը գերանցէ իրմէ, իրմով եւ իրեն համար ապրող բոլոր եւ ամէն աստիճանի եւ արժէքի բջիջները թէ անհատապէս եւ թէ ամբողջապէս։ Այսպէս՝ անհան հոգեոր անձերը յառաջ կու գան Աստուծմէ<sup>(\*)</sup>, որ անունն է Միակ Կենանին անձին, կը բարգաւաճին Աստուծով, և կը զիմնն Աստուծոյ իրեւ նպատակի<sup>(\*\*)</sup>։ Աստուծոյ մէջ այս անձերուն կեանքերը մանրանկարներն են Ս. երրորդութեան կեանքին, որուն մէջ միայն հնարաւոր կը գառնան անոնք, Ահաւասիկ այդ կեանքերուն զէպի իրենց նպատակի — Աստուծած — ձկտիլը ուրիշ բան չէ եթէ ոչ անոնց «երկինք» ենիլը, որ ուրիշ խօսքով՝ մարդոց հոգեւոր մարմիններուն Աստուծոյ Հոգեւոր Մարմինին մէջ ներմարմնանալը, ամբողջականանալն<sup>(\*\*\*)</sup> է ինքնին։

Իսկ Հոգեւոր մարմինին վիճակին հասած անձերու տեկզը, հոգեկան արժէքներու կարգին մէջ՝ կ'որոշադրուի անոնց և հոգեւոր մարմիններն կերպարանքէն անշուշտ, որ իր կարգին կախում ունի հոգեւոր մարմին և նոխարդող վիճակներէն։ Ամէն սերմ՝ իր մարմինը կուտայ իր մահովը վերածնած բոյսին<sup>(\*\*\*\*)</sup>։ Այսպէս՝ մարդոց մէջ նկարագիրներու եւ տիեզերքի մէջ՝ տիսաներու այլազանութեան համաձայն ամէն մարմին իր տեղն աւնի՝ երկնային աստիճաններու էջելին վրայ։ Ամէն մարմին իր օփառքն ունի, Աստուծոյ փառքին չափանիշով չափուած։ ուրիշ փառք ունին կնողանիները, ուրիշ փառք՝ մար-

(\*) Միշտ նոր հոգիներու ստեղծումը՝ և անոնց Աստուծոյ մէջ անումը՝ եթէ կարելի է այսպէս ըսել՝ կը մեծացնէ Աստուծոյ հոգեւոր Մարմինը, առանց անշուշտ Աստուծոյ անձին վրայ սեէ սփոփոխութիւն յառաջ բերելու։

(\*\*) Կոս։ Բ 19։

(\*\*\*) Integration, incorporation:

(\*\*\*\*) Ակրն, Ժ 37։

դիկ, ուրիշ փառք՝ երկրաւորները, ուրիշ փառք՝ երկնայինները<sup>(\*)</sup>։

Մարդոց համար մանաւանդ՝ այս փառքը համեմատական է անոնց հոգեւոր եւ բարոյական գործերու արժէքին։ Ամէն անձի անձնականութիւնը, արուած վայրակեանի մը մէջ, կը բազկանայ անոր նախորդ գործերէն<sup>(\*\*)</sup>։ Կենդանի անձին հետագիւտէ կատարած գործերը կ'իրացուին եւ կ'ամբողջականացուին իր — այդ անձին — հոգեկան յօրինուածքին մէջ, անոր «հոգեւոր մարմին» մէջ։

Արդ, մարդ մը իր մահուան վայրկեանին ինչ որ էր, իրը բարոյական և հոգեարածք լստ այնմ կը գատաւորուի՝ հոգեներու աշխարհին մէջ։ Պէտք է աւելցնենք անշուշտ՝ թէ այդ աշխարհին մէջ վերելքն ու վայրէջքը անկարելի չեն։ Ուստի եւ յաւիտեաններու վախճանին ինչ արժէքի, այսինքն վրկութեան աստիճանի, որ հասած է մարդկային հոգին, լստ այնմ պիտի ըլլայ փառքը իր «հոգեւոր մարմին»ին։ Եւ որչափ այդ մարմինը կատարեալ ըլլայ՝ այնչափ ներուծ պիտի ըլլայ տեսութիւնը եւ վայելքը Աստուծոյ։ Վասնդի երանական տեսութիւնն ալ, որ հոգիի կեանքին վերջնական գործն է, հոգեւոր «զգայարանքներով միայն կարելի է, և հոգեւոր զգայարանքները հոգեւոր մարմինով միայն հնարաւոր կրնան ըլլաւ։

Քրիստոնեային կը մնայ՝ իր մարմինը հոգեւորի՝ նմանցնելով զայն Տիրոջ անմեղ, անարատ, փառաւորեալ մարմինին, վասն զի այն օր գՔրիստոս յարոյ զմել ալ պիտի յարուցանէ նոյն կերպով<sup>(\*\*\*\*)</sup>։

ՏիրԱն ՎՈՐԴԱՊԵՏ Ն.

(\*) Ակրն, Ժ 39։

(\*\*) Սոյն գործերը արդարեւ արուած վայրկեանի մը մէջ մարդուն ամրող կեանքը, կեանքի անցիւթէ կը կազմէն։ Բայց մարդու մը կեանքը՝ ինքն իսկ է, այսինքն եսին շուրջ յշտութիւնը։ Այս ամրողականութիւնը՝ գործն կեանքի ընթացքին կ'աճի, յիշողութեան վրայ նոր գործերու բարգւամովը և անոր մէջ իրացումովը, ինչպէս ներս առնուած անունդը կ'ըլլայ ապրու յօրինուածքնը մը համար։

(\*\*\*) Գէտք է կարգալ հնակեալ հատուածները։ Ակրն, Ժ 12-57, Բ կրն, Դ 14-Ե 18։